

Յ Ե Ի Ե Լ Ո Ի Ե Ծ Է Լ Յ Ե Լ Ս Տ Ե Ն Ի Բ Ե Գ Բ Ո Յ Ն

Արագրոյս 35 թուոյն ազգային յօդուածին մէջ հրատարակուած նամակը և անոր պատասխանը կարդալով Համազգեաց անուանեալ բաղձօքու և պատուական ընկերութեան Անդամները, հետեւեալ նամակս կը գրեն մեզի որ հրատարակեմք: Նիւթը մեր անցած շաբթուան ըսածը ըլլալով կը հրատարակեմք հիմա առանց մեր կողմէն խորհրդածութիւն ընելու:

«Արժանապատիւ Տեառք:

«Չեր պատուարժան լրագրոյն 35 երրորդ թըւոյը, հրատարակած նամակը ու անկէ յառաջ բերած հետեւանքնիդ ընկերութիւնը կարգալով կը պարտաւորի ծանուցանելու որ նոյն թուղթին ըստորագրող անձինքը Համազգեաց ընկերութեան անդամ և պաշտօնատէր ըլլալու համար իրենց կարծիքը ու տարակրտութիւնը ընկերութեան կարծեացը հետ կապակցութիւն մը չունենալով միայն իրենց առանձին մտածութիւնէ յառաջ եկած է որն որ ընկերութիւնը բնակնաբար չկրնալով արգիլել, կը պարտաւորի իր ահաձուութիւնը հրատարակած ծանուցանելու, ու թէպէտ ամէն մարդ իր բնական անձին իշխանութեամբը ազատ է նիւթի մը վերայ իրեն դատուածիլ մտնալու, բայց երբ որ իրենց պաշտօնին կամ ընկերութե մը վերաբերելու պատճառաւ իրենց կարծիքը ամբողջ ընկերութե մը կործիք սեպուելու տեղի կուտայ նէ, ան ժամանակը պէտք է որ այս իրենց խորհրդածութիւնը միայն իրենց մտաց սահմանին մէջ պարունակեալ մնայ ու դուրս չելլայ, որպէս զի առիթ չկուայ ընկերութե այս պատճառաւ ամբողջութիւն և ահաձուութիւն ունենալու ՚ի վնաս իւր պատուոյն:

«Քրիստոնէութեան առջի ժամանակներէն մինչեւ ցայսօր ընդ հանրապէս եկեղեցականք իրենց հոգեւորական պաշտօնին և պարաքերնին կատարելէն ետեւ, ուսմանց և գիտութեանց ու նաև արուեստից ալ ետեւէ ըլլալով անհամար դպրատուններ անթիւ ու բազմահատոր ուսումնական գրքեր ու հրաշալի արուեստական գիւտերով ու ամենց ու գիտութեանց սկզբնապատճառ ու յառաջացուցիչ եղած են. ասիկայ այնպիսի անժխտելի ճշմարտութիւն մըն է, որ արեգական ճառագայթի պէս ամէնուն աչքին կը զարնէ և մասնաւորապէս բովանդակ Աւրոպայի ազգերը անհակառակելի կերպով ասոր կը վկայեն ու ճշմարտութեամբ կը խոստովանին: Եկեղեցականաց այս ջանքն ու աշխատութիւնը պտղաբերելով աշխարհականաց մէջէն բաւական ուսումնական ու հանձարեղ մարդիկ երեւան ելլալէն ետեւ, այսպիսի անձանց կառավարութեամբը արդոյ կրթութեան ու ուսման համար բացուած ու բացուելու դպրատուններուն եկեղեցականք բնագէտ չի կենալէն ետեւ, մեղմէ եվել փափաք ընել նուն վրայ տարակոյս չի կայ, միայն թէ ձեր խիստ

սքանչելի խորհրդածութեանը պէս, որովհետեւ առանց աստուածաշուտութեան եղած իմաստասիրութիւնը սուտ փիլիսոփայութիւն է, անոր համար բովանդակ եկեղեցականաց դասը իրենց ճարտար քարոզութեամբ ու վարդապետութեամբը միշտ կը բողբեն և պիտի բողբեն այս սուտ փիլիսոփայութեանը դէմ, ոչ եթէ ուսմանըն ու գիտութիւնը արգիլելով, քաւ լլցի. այլ աստուածային կողմանէ իրենց հոգեւոր կառավարութեանը յանձնուած ժողովրդոյը հօտը սուտ փիլիսոփայութեան խորխորաններէն դուրսընելու ու ապահով ընելու համար, և որովհետեւ լաւ է ըլլալ բարի ու առաքինի քան թէ գիտուն, ասանկ ալ թէ Քրօբականտան և թէ ուրիշ ազգօքուտ վանքերը իրենց հաստատուած ժամանակները անսնայով որ ազգը օտարազգեաց մէջ ցրուած ըլլալով առուել հովուի կարօտութիւն ունէր քան թէ վարժապետի, թէպէտ այս կողմն ալ զանց չջրին, բայց իրենց բուն ճիգը մեծաւ իրաւամբ պինտ առաջ աղբին հոգեւորական ու կրօնական կրթութեանը վրայ թափեցին որ ձեր հրամանոյը խորհրդածութեանը պէս մի միայն ազգային հաստատուն կայ է: Այս ըսածնիս փորձով ցրցնելու համար այս միայն կը ծանուցանեմ որ Վէնէտիկի ու Վիեննայի բողբուլատակ վանքերը անգամ որ այս օրուան օրս ուսմանըն ու գիտութիւնը մեծագէտ կը ծաղկեցնեն ու ծաղկեցնելու ետեւէ են ազգին մէջ, իրենց բաղմարդիւն վաստակները պինտ առաջ հոգեւորականէն սկսելով ու միայն ազգին յայտմ մտին եղած կարօտութիւնը անբու կրօնական գիլքերով լցուած ըլլալը տեսնալէն ետեւ, ուսումնականին մասնաւոր կերպով մը ձեռք զարկած են. թող Քրօբականտայի աշակերտները որոնք պինտ առաջ խիստ հեռաւոր անդեր ու շատ անգամ մինակ գտնուելու համար իրենց հոգեւորական զբաղմունքներէն ժամանակ չեւէնալը յայտնի ըլլալով նաեւ այն այս արժանայարգ անձանց ջանքովն ու վաստակով խիստ հեռաւոր ու կարօտեալ անդերը ժողովրդեան վիճակին յարմար դպրատուններ բացած ըլլալին վկայի կարօտ չէ »:

Ի կոստանդնուպօլիս 28 փետրուար 1847:

Տեառնք ընկերութեան Համազգեաց.
Վ. Սօֆեալեան.
Սարգիս Անկերեան: